

տեսնենք որ բնական գործոց կարգէն գուրս չէ քարի մը մէջ միջատ գտուիլը, վասն զի այն ատեն քարը ուրիշ բան չէ բայց եթէ բոյն մըն է, որուն բերանը ինչուան ժամանակ մը կրային ծեփով մը փակուած կը մնայ:

Կը շարունակուի:

ԲՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Արհեստական ցրտաքիւն: — Պաղպաղակ¹:

Տարւոյն եղանակին համեմատ ինչ պէս մարդուս պէտքերը, ասանկ ալ անոնց կէս մը հետեւանք զուարճութիւնները հետզհետէ կը փոփոխուին: Յայտնի է որ ամառուան ու ձմեռուան երկու ամենեւին հակառակ ազդեցութեանց ատեն՝ մարդս ալ այլևայլ աննման զգացմանց մէջ պիտի մտնէր. և որովհետեւ երկուքին մէջն ալ իր ախորժն ունի, երկուքին ալ սաստկութեանէն հաւասարապէս կը նեղուի ու կը խորչի, կը հետեւի որ արհեստով մը բնութիւնը մեղմելու ջանար, ձմեռն ու ամառը իրարու հետ խառնելով, անանկ որ ձմեռուան ցրտին մէջ իրեն հարկաւոր տաքութիւնը զրտնար, ու ամառուան տաքութեան մէջ ալ ախորժելի պաղութիւն մը՝ զովանալու համար:

Աղանակի տաքութեան համեմատ հոս մենք ալ խօսինք ցրտաբեր խառնուրդներուն վրայ, որով այս տաքամիսներուս մէջ մարդիկ գտեր են ձմեռը իրենց զուարճալի ընել, բնագիտութիւն ու բնալուծութեան օրէնքները բաց 'ի օգտէն նաև իրենց զուարճութեանն ալ ծառայեցընելով: Այս է արհեստական ցրտութիւնը:

Արհեստական կը կոչուի այն ցրտութիւնը որ լոյծ կամ սառուցեալ ջրոյն մէկ ուրիշ նիւթոյ մը, որուն հետ բնալուծական յարակցութիւն ունի՝ խառնուելէն առաջ կու գայ: Արբոր իրեք

մաս ծեծած սառոյցը մէկ մաս հասարակ աղի հետ խառնես, այդ խառնուրդին զուգախառնութիւն կ'իջնայ — 20°: Այս ցրտութեան պատճառն է ջրոյն աղին հետ ունեցած փոխադարձ յարակցութիւնը: Այս երկու մարմինները իրարու հետ զուգադրելու կը ձկտին, որն որ միայն լոյծ վիճակի մէջ կրնայ յաջողիլ ծծելով ջերմութեան այն մասը, որ 'ի ծածկեալ վիճակ կ'անցնի:

Աւստի այս խառնուրդին մէջ ուր հասարակ աղի տեղ կրնայ աղբորակն ալ գործածուիլ՝ օշարակին կամ անուշած ջրին ամանը խոթելով կը շինեն պաղպաղակը:

Չորս տեսակ ցրտացուցիչ խառնուրդ կայ. ա. ջուրն աղի հետ: Բ. Սառն աղի հետ: Գ. Սառը թթուի մը հետ: Դ. Աղը թթուի մը հետ: Այս չորս տեսակը այլ և այլ համեմատութիւններով կրնան բաղադրուիլ. մենք հոս չորսին ալ մէյմէկ սովորական կերպերը բացատրենք մեր ընթերցողաց հետաքննութեանը նիւթ տալու համար:

Ա. Աղը երբ ջրոյ հետ խառնես՝ ջուրը աւելի կը պաղի վասն զի որ և իցէ լուծումն զուգախառնութեան իջնալով կ'ըլլայ, բայց այդ զուգախառնութեան կորուստն, և կամ պաղութիւնը, խիստ քիչ ժամանակ կը քչէ շրջակայ օդոյն տաքութիւնը հաղորդուելով ջրոյն: Անոր համար է որ, շաքարն, օրինակ իմն, զգալի ցրտութիւն մը չպատճառեր: Աւր ընդհակառակն աղերը ընդհանրապէս զգալի կերպով ջուրը կը ցրտացընեն. Արածնի բլորաւորը՝ աւելի յայտնի կերպով կը պաղեցընէ զջուրը. բայց ամենէն աւելի զջուրը պաղեցընելու լուծումը ամոնիաքի բորակուտն է: (1) Ե որ մէկ գաւաթ ջրոյ մէջ մէկ բուռ այս աղէն ձգես՝ մէկէն ջուրը կը սառի ու ջերմաչափը + 10°էն ց — 15° կ'իջնայ:

1 Ջերմաչափի աստիճանին զրոյէն վեր ըլլալը + նշանով, ու վար ըլլալը — նշանով կ'իմացընեն բնագէտք:

2 Գ. Չ. Chlorure de calcium.

3 Գ. Չ. Nitrate d' ammoniaque.

1 ՏՃ. Տճնորդիմ:

Բ. Սառույցը աղի հետ խառնուելով այն համեմատութեամբ որ վերը բոխնք, սառուցին ցրտութիւնը 20 աստիճան կը սաստկանայ, որով ջերմաչափը — 20° կ'իջնայ: Այս ցրտութիւնը աւելի կը սաստկանայ, թէ որ մէջը խառնես բուռ մը կրածնի քլորաւոր:

Գ. Սառույցը ծծմբային թթուին հետ խառնած ինչուան — 15° կ'իջեցրնէ ցրտութիւնը թէ որ համեմատութիւնը ըլլայ չորս մաս սառույց և մէկ մաս ծծմբային թթու¹: Իսկ թէ որ ընդհակառակն չորս մասը թթու և մէկ մասը սառույց ըլլայ՝ բարեխառնութիւնը կը բարձրանայ եռացեալ ջրոյ աստիճան:

Դ. Չորրորդ, որ և վերջին կերպն է, ըսինք, թթուները աղերու հետ խառնել. այսինքն երեք մաս ջրախառն ծծմբային թթու չորս մաս բիւրեղացած սոտայի ծծմբուտի² հետ խառնելով դիւրաւ զրոյէն վար ութ աստիճան ցրտութիւն կրնանք ունենալ:

Իայց ո և իցէ այլ և այլ խառնուրդներ ցրտացրնելէն ետև, զանոնք ալ իրարու հետ խառնելով նոր աւելի սաստիկ ցրտութիւն կրնանք պատճառել. վասն զի այս իրարու հետ խառնուած մարմինները դեռ իրարու վրայ բնայուծական ներգործութի մ' ունին: Օրօրինակ երբ նախ սառն աղին հետ խառնելով — 20° ցրտութիւն մ' ունենաս, այս բաղադրութեան մէջ առանձին պաղեցու 2 մաս բարակ ծեծած սառ, և 3 մաս ալ բիւրեղացեալ կրածնի քլորաւոր. ետքը այս երկու բաղադրութիւններն իրարու հետ որ խառնելու ըլլաս՝ ինչուան — 55° ցրտութիւն կը բերեն՝ իրարու մէջ լուծուելովն: Այնպէս ալ հինգ մաս ծծմբային թթուի խառնուրդը՝ որուն մէկ հինգերորդ մասը բարկ օդի և երկու հինգերորդ մասը ջուր թէ որ 4 մաս ձեան հետ խառնելու ըլլաս՝ այս երկրորդ խառնուրդը — 55°էն ինչուան — 68° ցրտութիւն կը պատճառեն:

1 Գ. 2. Acide sulfurique.
2 Գ. 2. Sulfate de soude.

Իայց այս ըսածներուս մէջ յաջողութեամբ պէտք է զգուշութեամբ գործել. աղը խիստ բարակ ծեծած պէտք է որ ըլլայ, և սառի տեղ մանրած ձիւն, որպէս զի բաղադրութիւնը ըստ կարի փութով իր ներգործութիւնն ընէ:

Յրտութե ուրիշ մէկ աղբիւր մ' ալ Արդիայոսն է¹. վասն զի գոլորշիքն է լուծուած ջուր՝ բաղադրուած չափ մը ծածկեալ ջերմութեամբ²: Այս ծանօթութեամբ քանի մը զուարճալի երևութից պատճառը կրնաս իմանալ:

Վմանուան մէջ սրահի մը յատակը ջուր որ սրսկես՝ սրահը կը զովանայ. վասն զի սրահին օդը իր ջերմութիւնը կը հաղորդէ ջրոյն որ գոլորշանայ, և այսպէս օդը կը զովանայ:

Իմըջած լաթը պլէ ջրոյ շիշին վրայ, մէջի ջուրը կը զովանայ, թէ և արևուն մէջ ըլլայ. վասն զի լաթէն ելած գոլորշիքը ջրին ծածկեալ ջերմութիւնը կ'առնու:

Վուրը կը զովանայ հողէ չափիկած տեսակ մը կուժի մէջ որ ալ քարայրայ կը սառնի ուսկից ջուրը քիչ քիչ ծծուելով դէպ'ի երեսը՝ կը գոլորշանայ մէջի ջրէն ջերմութիւն ընդունելով, որով կուժին մէջի ջուրը զով կ'ըլլայ:

Վանի մը կաթիլ եթեր³, Վոլոնիոյ ջուր և կամ բարկ օդի որ ձեռքիդ վրայ լեցրնես՝ սաստիկ զովութիւն մը կը զգաս. թէ որ ճակտի վրայ քսես, քանի մը վայրկեան գլխու ցաւը կը դադրեցրնէ: Այն զովութիւնն ու նաև երբեմն մնիլը որ կ'իմանայ մէկը բաղնիքէն ելելու ատեն՝ այս պատճառէս առաջ կու գայ, այսինքն մարմնոյն երեսը մնացած բարակ թացութեան գոլորշիք դառնալէն:

Տեսնենք հիմա թէ ինչպէս շոգիացումը կրնայ քանի մը վայրկեանի մէջ սառույց պատճառել:

1 Գ. 2. Évaporation.
2 Ծածկեալ կըրուի այն ջերմութիւնը որ մարմնայ մը հետ կը զուգագրի, բայց ջերմաչափին վրայ ազդեցութիւն չցուցրներ, հասկա երբ նոյն մարմնէն գուրս ելէ՝ այն ատենն է որ իր արգասիքը կը ցուցրնէ:
3 ՏՃ. Նիւտըր Բոնոս:

Ըն մէկ խողովակ մը՝ որուն երկայնութեան չորսին իրեքը լից ջրով, բերանը գոցէ ու բամբակով պատէ խողովակը՝ ու այն պատած բամբակը թրջէ եթերով. կամ լաւ և ս՝ խողովակը թաթիսէ եթերով լցուած ամանին մէջ ու հանէ կախէ օդոյն մէջ՝ ու ճօճէ կամ պտրտացու : Գոլոյիքն որ կ'ելլէ բամբակէն՝ խողովակին մէջի ջերմութիւնն առնելով՝ ջուրը կը սառի հինգ վայրկեանի մէջ : Եթէ ջերմաչափ մը կապած ըլլաս խողովակին քով, ջերմաչափին գունտին ալ բամբակով պատած ու նոյնպէս եթերին մէջ թաթիսած, կը ցուցնէ գոլոյիքէն պատճառած ցրտութեան աւտիճանը : Ճօճելուն և կամ պտրտցընելուն վախճանն է՝ որ խողովակին շրջապատ օդը փոխուելով՝ շոգիացումը դիւրանայ :

Երբ սկզբամբ՝ կրնայ մէկը ամառուան մէջ սառ շինել բաց օդոյ մէջ ջուրը տարածելով, բայց պէտք է որ օդը շատ պարզ ըլլայ : Բանի մը կարգ եղէք վրայէ վրայ շարէ, և այն եղէքներուն վրայ լայն տափակ տաշտեր գետեղէ, և ասոնց մէջ ջուր լեցու՝ ըստ կարի քիչ խորութեամբ. գիշերուան մէջ ջրոյն երեսը կը պաղի անարգել գոլոյիք հանելով, և այնչափ կը ցրտէ որ ջրոյն երեսը կը սառի : Պենկալայի մէջ ասիկայ կատարելապէս կը յաջողի : Կաղղիայ ալ, Բարիզու մօտ, աս բանս մօտերս փորձեցին բայց շահաւոր չէ եղած, վասն զի ըրած աշխատանքին և ծախքին ելած սառոյցը չէ համեմատեր :

Բայց քան զամենը սաստիկ սառեցընելու միջոցն է հեղուկ ածխային թրթուրին գործածութիւնը, որ ինչուան սնդիկն ալ կը սառեցընէ : Եթիսային թրթուրն հեղուկ վիճակ դարձընելու համար պէտք է տալ 36 մթնորոտի ճընչումն. ասոր գոլոյիքը ալքուլի կամ գինոյ ոգիքով ջերմաչափին գունտին վրայ շտկել տալով՝ ինչուան — 90° կ'իջեցընէ ցրտութիւր : Բայց ասոր գործածութիւնը սաստիկ ճնշմանը պատճառաւ վտանգաւոր է. թէպէտ և փորձերը շատ զուարճալի ու հետաքրքրական են :

Խօսքերնիս չմընցուցած՝ դնենք հոս պաղպաղակ շինելու հիմակուան աւելի գործածական եղած ամենապարզ գործիքի մը ստորագրութիւնը : Երկա 4 համակերպոն մետաղէ գլաններէ կը ձևանայ. մէջտեղի գլանին մէջ կը դրուի սառեցընելի ջուրը կամ օշարակը, անոր ետեխին մէջ ցրտաբեր խառնուրդը, երրորդը ջրով լեցուն է, իսկ չորրորդին մէջ, որ է արտաքինը, ջերմութեան քիչ հաղորդիչ մարմին մը դրուած կ'ըլլայ, ինչպէս է բամբակը, որպէս զի արտաքին ջերմութիւնը ներս չթափանցէ : Երբ համար գործածուած ցրտաբեր խառնուրդն է սոսայի ծծմբուտին քլորաջրային թթուի՝ մէջ լուծումը : Ենանկ որ 6 հազարակրամ սոսայի ծծմբուտն ու 5 հազարակրամ քլորաջրային թթուն բաւական է ժամուան մը մէջ 5, 6 հազարակրամ սառ հանելու :

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Ք

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Ռոզոյի 2 :

Տնէն Ռոզոյի շինել գիտնալը շատ պարագաներու մէջ կրնայ օգնել տնտեսական խնայութեան, անոր համար հոստեղս համառօտ մը յիշենք անոր զխաւոր տեսակները իրենց հարկաւոր գիտելիքներովը :

Երբեք համեմիչ կեղեի պողոյն : — Ռոզոյի շինելու համար պէտք է նախ թրթուրոց դնել զկեղևը կամ զնիւթը որուն որ ռոզոյին կ'ուզես հանել այս կերպով. թուրինջը, նարինջը, կիտրոնը, պերկամոթը, և այլն, որուն որ ռոզոյին կ'ուզես շինել, սուր դանակով բարակ մը կը կեղևես ուզած չափովը, ու հողէ տաշտի մը մէջ կը ձգես, որուն մէջ առաջուց լեցուցած պիտի ըլլաս բարկ օդին

1 Գ.լ. Acide chloridrique.
2 Գ.լ. Rossolis. ՏՃ. Աճդէրիէ :